

ՍԻՐԱ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ժ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1936 - ՑՈՒԼԻՒ

ԹԻՒ 7

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՎԱՐԴԱՎԱՌ

Երդի մը չափ անոյշ և նկարի մը պէս գեղեցիկ՝ այդ բառը . . .


Ոչ մէկ տարակոյս թէ խորագոյն հնութենէ մը կուզայ ան մեզի. նախաքրիստոնէական կրօնքի եւ բարքերու յիշատակներէ, հայ հին հաւատքի նշար մը. անունը՝ ինչպէս կը կարծուի առ հասարակ, մեր հեթանոս անցեալի օրերուն խմբուած մեծ տօնի մը:

Այդ տօնը կը կատարուէր նաւասարդ ամսոյ սկիզբները, այսինքն տոմարական զբեթէ նոյն այն շրջանին, որուն պարունակին մէջ է որ կը հովովուի հիմակ ալ գեռ՝ անոր յաջորդած աւետարանական տօնին տարեգարձը:

«Աշխարհախոռումք» ոգեկորութեան մը մէջ տեղի կ'ունենար ան. բուն ազգային պաշտամունքի առարկայ եղած բոլոր աստուածութիւնները, մէկ տեղի մը մէջ խմբուած, իրենց կը քաշէին ամբողջ ժողովուրդը. ու Հին Ցոմարի «Աւելիեաց» քանի մը օրերը Արմզզական հուեին և կարգ մը կուռքերու դիցապաշտոն հանդէմներուն նուիրուելէ վերջ, նոր Ցարիկի տօնը կը կատարուէր «Ամանորյա գիք» Արամազդի և «Վարդամատն վարդածդի» Աստղիկի ընծայաբերուած ձօներով:

Անոր կը խառնուէր Զըհեղեղի յիշատակն ալ, որուն մէկ փոփոխակը, ինչպէս ուրիշ շատ ազգերու, մեր մէջ ևս կը թուի ինքնուրդյն ձևով պահուած ըլլալ վաղուց. ու տարակոյս չկայ թէ անոր վերջամացութիւնն են աղաւնի թոցնելու. և ջուր սրակելու սովորոյթները, որոնք ցարդ մաս կը կազմեն մեր եկեղեցական Յոլոյուին, հին տօնը փոխանակող նորին մէջ ևս:

Ինչպէս տօնին զիխաւորագոյն մասը, ամանորը, նուրիրուած էր՝ նաւասարդ կոչումով՝ Արամազդի, իբրև կեանքի և ստեղծագործութեան աստուծոյ, միւս մաս մը ևս նուիրուած էր իր դստեր՝ Աստղիկի, որ Հայ Պանթէոնին ամենէն ժողովրդական դիցուելին էր, իբրև տարգանքի եւ գեղեցկութեան աստուածուհի: Թէ անոր զգացումը երկար ատեն ապրած է ժողովուրդին սրաբն մէջ՝ կը հասկցուի մեր բանահւասական զրականութեան մէջ իր անուանը շուրջ կազմուած վէտերէն, առասպեկներէն եւ աւանդութիւններէն: Իր ծաղիկն էր՝ զիխաւորաբար՝ վարդը, որ, նախապէս սպիտակագոյն, կարմիր էր գարճած՝ զայն կոփելէն վիրաւորուած իր փափուկ ոտքերէն կաթկթած արիւնէն. այս պատճառաւ նաւասարդեան տօներէն իրեն պատկանող հանդէմներուն մասը, կացուրդը, կոչուեր էր Վարդավառ. յայտնապէս՝ ուղղակի ժողովուրդին սրտէն



թուած թովիչ բառ, որ մնաց, դարերու ընդմէջէն, իրով ներկայացած իրը կամ կրօնական տարրը անյայտանալէն ետքն ալ, քաղաքացիական իրաւունք ձեռք բերելով իրեն համար հայ քրիստոնէական տօնացոյցէն ներս :

Ազգային թէկ շատ տարածուած, բայց ըստ ինքեան ոչ շատ հին, աւանդութիւն մը Լուսաւորչի կ'ընծայէ հեթանոսական այս տօնին խափանումը և անոր տեղ Այլակերպութեան քրիստոնէական տօնին հաստատուիլը, Հարկ է դիտել թէ այս վերագրումին առաջին մասը միայն կընայ ճիշդ լինիլ :

Ազաթանգեղոս, Փաւստոս և Զենոնը Գլակ, մեր երեք հնագոյն պատմիչները, սրոնք աւենինէն աւելի հանգամանք ունին լսելի ըլլալու այս մասին, Սուրբին կարգագրութեամբ նաւասարդեան տօներուն տեղ Եռիշաննու կարապետի և Աթանազինէի յիշատակը հաստատուած լինելը պատմած ատենինին չեն յիշեր ոչ Վարդալառ եւ ոչ Այլակերպութիւն. լուռթիւն՝ որ կը պահուի նոյնակէս Վրթանէափ եւ Մեծն ներսէսի օրով տեղի ունեցած այդ տօնակատարութեանց մասին խօսուած ատեն :

Նկատել պէտք է թէ Վարդալառը չիշուիլը, հեռի անոր նուռթեանը դէմ ապացոյց մ'ըլլալէ, ընդհակառակն այդ բառին ժողովրդային կոչում մ'ըլլալը կը մատնանշէ առ առաւելն, երբ չմոռնանք մանաւանդ Շվարդավասի մատակենիք»ի մասին տրուած պատուէլը Սահակ Պարթէկի կանոններուն մէջ, ուրոնց հարազատութեանը մասին եթէ հարկ խսկ ըլլայ կասկածիլ, կարելի չէ ուրանալ անոնց խոր վաղնջականութիւնը: Իսկ Այլակերպութեան մասին լուռթիւնը աւելի քան հասկնալի է: Զէր կընար յիշուիլ, որովհետեւ ոչ միայն Լուսաւորչի օրով, այլ և յաղորդ չորս-հնագ դարերուն այդ տօնը տակաւին գոյութիւն չունէր ընդհանուր Եկեղեցւոյ մէջ, ուստի և մեր զայն Գ. դարէն արդէն ունենալը պիտի լինէր բոլորովին անբացարելի:

Արդարեւ, Եկեղեցին շատ ուշ պէտք է անդրադարձ ըլլայ Բ. կաթ. Ա. 15ի այն խօսքին, ուր առաքեալն Պետրոս, Քրիստոսի այլակերպութեան դէպքին ակնարկելէ վերջ, կարծես կը պատուիրէ որ իր մահէն վերջ տօնուի ան: Յոյն Եկեղեցւոյ մէջ իբրև տօն հաղիւ Զ. դարու երկրորդ կէսէն վերջ կամ եօթներդին կը յիշուի ան, և Լատինաց մէջ՝ ոչ կանուխ քան Ը. դարը: Իսկ մեր մէջ չի կընալ աւելի առաջ եղած ըլլալ քան Յունաց մէջ:

Այլակերպութեան նուռթուած երկու ճառերէն, զորս ունինք մեր հին դրականութեան մէջ, մինչ յանուն Եղիշէի, զոր կը կարդանք Տօնին երեկոյեան պաշտամունքին միջոցին, և միւսը՝ դարձեալ նոյնին վերացրուած, և իրը այդ հրատարակուած անոր ամբողջական գործերուն մէջ, առաջինը թարգմանութիւն է Ս. Թարսուիէ, և այդ տեսակէտով նոյն խսկ շատերէ անհարազատ նկատուած, խսկ երկրորդ նոյնակէս չի կընար ըլլալ Պատմագրինը, ոչ միայն լեզուական դատումով, այլ մասնաւորաբար որովհետեւ անոր գրիչը կը ներկայանայ իբրև պաղեստինաբանակ մէկը, կամ՝ առ առաւելն Թարսորի ուխտաւոր մը, Հետևաբար, այս երկուէն ալ չեն կընար ծառայել իբրև վաւերագիր տօնազիտական ճշգումի, երկուքն ալ լինելով աւելի մեկնաբանական զրուածք, քան թէ տօնապատճառուն զրուած ճառեր:

Այսպիսի բնոյթ մը ունենալ կը թուի մեր մէջ աւելի Շվաղազս Վարդա-

վառի Խորհրդոյց մակազրուած այն ճառը, որ Խորենացւոյ վերապրուած է և իրը այն հրատարակուած անոր ամբողջական զործերուն մէջ։ Այս զրուածքը մեծագոյն մասամբ թարգմանուած լինելով Յովհանն Դամակացիի մէկ ճառէն, հայացուած պէտք է լինի՝ ամենականուխը՝ Ը. դարու վերջերը, զրչէն՝ հետեւարար՝ Ստեփանոս Սիւնեցւոյ, եւ համանութեան ճամբով սխալմամբ ընծայուած Մովսէս Քերթող Սիւնեցւոյ։

Լոկ այս զրուածքը կրնայ թերեւս ընդունուի իրը չուկէտ՝ ճշգելու համար Այլակերպութեան տօնին մեր մէջ հաստատման թուականը։ Անոր թարգմանութեան ատենը, տօնը պէտք է հաստատուած եւ նուիրազործուած լինի արդէն մեր մէջ, զի հոն կը յիշուի անոր՝ Տաղաւարահարաց տօնին օրինակաւ և կիրակի օր մը, և Զատիկէն երկու յինունք յետոյ կատարուիլը, իրբն կըրենազատիկ, ինչպէս է և այժմ։

Արդ, նկատելով որ Վարդան և կիրակոս պատմիչներ Ներսէս Գ. Շինողի օրով Բագաւանի մէջ տեղի ունեցող շաշխարհաժողով՝ տօնակատարութեան մը ակնարկելով՝ այդ թուականին համար առաջին անգամ կը յիշեն Վարդավառ անունը, սիալ շըլլար թերեւս եղարակացնել թէ Ե. դարէն, այսինքն Յունաց մէջ հաստատուելէն ոչ շատ ետքն է որ սկսած է մեր մէջ ևս կատարուի Այլակերպութեան տօնը։ Մտոյց է թէ այս երկու պատմիչները իրենց ակնարկութեան մէջ չեն յիշեր Այլակերպութիւն բառը. բայց Վարդավառի «Հարցաերու խնդիրի մը մասին իրենց նկատողութիւնը ուրիշ տօնի կողմ չի կրնար տանել մեր մտածումը։ և պէտք կ'ըլլայ առ առաւելն ընդունիլ թէ կամ իրմէ քիչ առաջ հաստատուած էր արդէն տօնը եւ անոր նուիրուած «Հարցաերու մասին ինք ըրա վերջնական կարգադրութիւն մը, և կամ առաջին անգամ իր հրատարակած տօնին ստեղծած խանդակառութիւնը պէտք է եղած ըլլայ պատճառ յօրինման բազմաթիւ «Հարցաերու, որոնցմէ ընտրանք մը ընելու պարտականութիւնը յանձնեց կաթողիկոսը Բարսեղ Ճոնի։

Ամէն պարագայի մէջ, ստոյգն այն է թէ հեթանոս վարդավառը Լուսաւորչի տնօրինութեամբ Դ. դարուն փոխանակուեցաւ Յովհ. Կարապետի և Սթանագինների յիշատակով, և այսպէս տօնուեցաւ մինչեւ Ե. դար, Նաւասարդի առաջին օրուան մերձաւորագոյն կիրակին։ Եետոյ, երբ կիրակի օրերը սրբոց տօն չկատարելու սովորութիւնը օրինականացաւ, այդ թուականին, երկու սուրբերուն տօնը, իրբն տօն անոնց նշխարներուն փոխադրութեան, տեղափոխեցաւ Յաղութեան առաջին եօթնենկի Հինգարթի օրը։ Բայց Լուսաւորչեան կարգադրութեան հետքը մնաց դարձեալ, թէև տեղականացած ամփոփումով։ զի Վարդավառ. — Այլակերպութիւն ազգային ուխտաւորական ողկորութեամբ տօնուեցաւ միշտ մասնաւորաբար Յովհաննու Կարապետի անուան նուիրուած այն սրբավայրերուն մէջ — ի Տարօն, ի Բագրեանդ, ի Սեբաստիա, կայն — որոնց կառուցումը պատմութիւնը և աւանդութիւնը կ'ընծայէլն Լուսաւորչի։

* *

Պարզ է ուրեմն և անառարկելի թէ Վարդավառը, այնպէս՝ ինչպէս երկար դարեր տօնեցին և գեռ կը տօնեն զան Ազգն ու Եկեղեցին, երկիցս կատարուած փոփոխութեան մը պատկերը կը ներկայացնէ մեզի։

Այդ փոփոխութեան մէջ պէտք է տեսնել ոչ թէ հինը նորի վերածելու արարք մը լոկ, այլ գեղեցիկն գեղեցկութեան, զգայականէն նոդեկանին բարձրանալու ձգում մը:

Հեթանոս Վարդապար կրօնքին մէջ խառնելով զգայապաշտ զայելքին տեսութիւնը, նեշտութեանց դիցուհին պատկերին առջև մարդկային բարոյականը կիշեցնէր այսպիսի ըմբանումի մը, որուն ամենէն տկար բանաձևումը պիտի ըլլար եպիկուրեան սա սկզբունքը. «Բոլորիւք վարդից պսակեսցուք՝ մինչչ չետամեալք իցին»:

Ի՞նչ մեծ ծառայութիւն էր որ Լուսաւորիչ կը մատուցանէր իր ժողովուրդին բարոյականին, անզգասա կիրքերու բազինին տեղ կանգնած սեղանի մը վրայ անոնց պատուել տալով յիշատակը Աւետարանի սեմին վրայ նոյն խակ հաստակուած Վկայի մը, որուն նայուածքը, խօսքն ու ի վերջոյ արինը ամենին անեղ բողոքը եղած էր ապականուած բարքերու պղծութեանց դէմ: Պէտք չկայ լնաւ ճին ժամանակաց դիցակրօնութիւնէն յառաջացած բարոյական անկումներու տիեզերական փաստին դիմելու, կարենալու համար պատասխան մը մտածել այդ հարցումին: Նուազազոյն ողջ մտութիւնը պիտի կարենար հասկցնեք Վարդապարի տօնին քրիստոնէական առաջին փոփոխութեան փրկարար իմաստը:

Այդ իմաստը վսեմական բարձրութեան մը կը վերանայ տօնին երկրորդ փոփոխութեան միջոցին, երբ սուրբ լուսնէն ճաճանչող լոյսերուն առջև կը արժգունին «Վարդածղի» արշալոյսին շողերը:

Այս շողերուն և այդ լոյսերուն հանդիպումն իրարու՝ զեղեցիկն և գեղեցկութեան, անցաւորին և անմանցին գէմյանդիմանութիւնն է ինքնին: Գոյներու եւ զիծերու գաշնաւորութիւնը կինայ զեղեցիկի տպաւորութիւնը տալ սըրափին: բայց բուն զեղեցկութեան հրայրքը, ներքին կենաքի վերածուած, հոգեկան վիճակի մը միայն կրնայ ըլլափի: առաջինը զգայութեանց խաղ մըն է լոկ, նեշտանքին խարկանքը. երկրորդը՝ հոգիի խորհուրդ մը, որ, նուիրումի և անձնուրացութեան բերումներով տարրուած զիտակցութեան մը մէջ, յառաջ կը բերէ մտատիպար մարդը, պայծառակերպութիւնը անձին:

Ու ազգ մը աղնուացնելու, մարդկութիւնը իր աստուածային կոչումին վերուղելու համար ոչ մէջ զօրութիւն աւելի արդիւնաւոր պիտի լինէր որքան բազմացումը անոր մէջ այդ կերպով պայծառակերպուած, այսինքն Աստուծոյ խոկումով լուսաւորուած և ընկերին սիրովը առաքինացած մարգերու:

Թաքորը, հաւաաքի և բարոյականի այդ հրաշալի բեմը, այդ դասն է որ կուտայ մարդկութեան:

Ահա՝ թէ ինչո՞ւ համար անոր ջահաւորած իմանալի լոյսի չքեղութեանց առջև պէտք էր անհետէին մոռցուէին ճայրոտ պատրոյգներէ առկայժող զգայական պզտիկ բոցերը:

Վարդապալա՛ռ... կը պահենք մենք այդ անոյշ բառը, անոր մէջ դնելով սակայն ուրիշ հոգի մը: